

### ՎԱԿՈՆ ՊԱՆԴՈՎ ՄԸ

Դեռ շատ ժամանակ չկայ քանի որ Ամերիկոյ Միացեալ Նահանգաց Տէրութիւնը իր երկրին միջէն երկաթուղի մը ձգելով, երկու Ովկիանոսները՝ այս ինքն խաղաղականը և Ատլանդականը իրարու կապեց:

Արդ ճանապարհորդը Ս. Ֆրանչիսկոսէ ելլելով, որ խաղաղականին ամիսնցը վրայ շինուած է, եօթը օր շարունակ ճանապարհորդելով՝ Նիւ Եօրք կը հասնի: Ասանկ երկայն ճանապարհորդութեան համար, յայտնի է որ ուղևորք իրենց դիւրութեան ու հանգստեան համար շատ բաներու պէտք ունին. և այս ամեն պիտոյից խնամքով հոգ տարած է երկաթուղւոյն վարչութիւնը: Դիւրութեանց մէկը այն պակտիկ վակոն ըսուածներն են, որ կատարեալ պզտի պանդոկներ են, ամենայն դիւրութիւններով զարդարուած, նման շոգենաւուց առաջին կարգի սենեկաց:

Այն ճանապարհորդք որ վերոյասացեալ վակոնները կ'ընտրեն, փափուկ փետրալից անկողին մը կը գտնեն հանգչելու. կրնան սեղան նստիլ իրենց կերակուրը ուտելու համար, լրագիրներ կը գտնեն ընթերցման, և մէջը նստած՝ գրեթէ կը մոռնան որ անհուն ցամաքի մը վրայ կը թռչին:

Մեր հոս դրած պատկերը այդ պակտիկ վակոն ըսուածներէն մէկը կը ներկայացընէ:

### ՊԻՆԿԷՕԼ ԼԵՐԱՆՑ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ

Հայկական զրոյցք Սուրբ Գրոց գրախտը Պինկէօլի լեռան վրայ կը նշանակեն, այս բանիս հաստատութիւն սեպելով լեռան վրայ գտնուած քաղաքաց և բերդից հին աւերակները, անոնց կողերուն յուռթի և առատ բուսաբերութիւնը, իր վայրենի այգիները, և իրմէ բղխող չորս գետերը, որք այն

ժամանակ Նինդոց գրքին չորս մեծաւ մեծ գետերն պիտի համարուէին:

Պ. Վիլհելմ Շդրեքըր<sup>1</sup>, պաշտօնեայ 'ի ծառայութեան Դրան, այս լեռանս վրայ քննողական արշաւանք մ'ըրաւ, ընդ Պ. Բոպերդ Տալայէլ, Անդղիացի հիւպատին Էրզիրումի:

Էրզիրումէն դէպ 'ի հարաւ ուղղուելով՝ Պինկէօլի ճամբան փալանաօրէնի ստորտէն կ'անցնի, որ է բարձրագոյն սար լեռանց գօտուոյ մը՝ որ կը բաժնէ զԵփրատ՝ Երասխի վերին ընթացքէն: Ճանապարհորդք այս սարիս վրայ ելան, ելք դժուարայաղթ. զառ 'ի վայրը անհնարին վախուտ է, սրածայր և հարթ խճաքարանց վրայ քայլելու է. ասդիս անդին բռնելու կամ կպչելու բուսոց թուփեր կան. գագաթէն, որ ձիւնով լեցուած մարած հրաբուխի բաժակ մըն է, կը տեսնուի Էրզիրումի ամբողջ դաշտը և մինչև այն լեռներն՝ որ Սեաւ ծովու եզերքը կը հասնին: Փալանաօրէնի դագաթն (եռացմամբ ջրոյ չափուած) 3200 մեդր բարձրութիւն ունի: Շդրեքըր և Տալայէլ, անկէց իջնելով Երասխի հովիտը՝ անցան Գզըլ կէչիտ ըսուած գետակին հունը, որ իր ամիսնցը կարմրագոյն ապառաժիցը պատճառաւ՝ այսպէս կը կոչուի. գետակից մըն է Երասխի, 15 կամ 20 ոտք լայն: Երկրորդ օրն, Տիւզ-Եիւրիւտիւ վտակն այլ անցան (20 ոտք լայն՝ ուր շատ կարմրախայտ ձուկ<sup>2</sup> կը գտուի) և Գզըլ կէչիտի օժանդակ մըն է, յետոյ նաև Երասխ գետէն անցան, որ հոս միայն քսան ոտք լայնութիւն ունի և մեդրէ մը պակաս խոր. հովտիս այս մասը բաւական լայն և քիչ մը ճախճախուտ է, բայց վերի և ստորին կողմերը՝ գետն նեղ խորածորոց և խոխոմից մէջ կը վազէ:

Պինկէօլէն կ'իջնեն Երասխ, (կամբը ջամբեթն այն Երասխ ըստ Լատինացւոց), որ իր գետակից կուրին հետ կ'ընթանայ 'ի ծովն կասպից, Չարպուհուր, Մուրատայ գլխաւոր օժանդակն, իր-

1 Օսմանեան տէրութեան զինուորական պաշտաման մէջ է և կոչուի Բէշատ պէյ:

2 Ալա պալուկ: